

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

Ե. Ա. Ա. Ծ

ՏՆԱՆ ԵՐԱԿ ԱՊՅԱՐԿԻՆ ՀՀԱՅԱՆԻ, ԺԻԱՋԻՄ ԿԸ ՄԵԿԵ, կը սեպէ, քան կը ծիծաղի. պատանին տղուն վայ կը ծիծաղի, զինքը տղայութենէ վեր՝ մարդ կը սեպէ. բայց երիտասարդգ գեռ զան ալ տղայ կը ճանչնայ, ու միայն զինքը կը կարծէ ուժով ու խելացի. սա կայն հատարեալ հասակը գիտէ՝ որ երիտասարդին քով շատ հեղ հպարտութիւն կայ քան հմտութիւն. միայն ծերը՝ իրաւակիք զինքը կը սեպէ փորձ, ամէն հատակէ ալ անցած ըլլալով, բայց եկու նայէ որ իրմէ վարի հատակներն ալ՝ զինքը չափէն անդին անցած սեպէ լով. կ'արհամարհէն: Հիմայ ովէ է խելացին, ովէ է ծիծաղելին: — Առջինը՝ չեմ գիտեր ովէ. երկրորդը՝ ամէնքս ալ:

ՄԱՅՐԱԿԱՆ ԴԱՍ

ՏԱՅՐԻ առջի վարպետը մայրն է. ովէ որ բաղդ ունենայ աս առջի վարպետը լաւ ունենալ, ան տղան անսարակայս՝ խելացի, գիտուն և առաքինի պիտի ըլլայ վերջը: Ազգերնիս կրթեալ և գիտուն ընելու փափառնիս՝ պէաք է աղաչէ զմայրերն ալ որ իրենց մատղաշ տղեկներուն միաքը մկրսին պըզ տիկուցմէ կրթել մանր ու գիւրին բաներ սորվեցնելով. և շտարակիուսին որ մեծ օգուտ կ'ընեն մարդկութեան ալ՝ ազգերնուս ալ, և կը յաջողն ալ. վասն զի աս վարպետութեան շնորհքը բնութիւնը տուեր է իրենց: ԱԵնք օրինակի համար, երբեմն մաքերնին սորվեցնելու բաներ կը ձգենք. զոր օրինակ:

Հ. Կ'ուղեն որ ինծի շատ սիրելի ըլլաս, անանկ ալ ուրիշներուն.

Աս հարցմունքիս տղուն պատասխանը յայտնի է: Հ. Ի՞նչպէս կրնաս սիրելի ըլլաս. Պ. Իմաստուն կամ գիտուն ըլլալով: Հ. Իմաստունը ի՞նչ է. Պ. Ան որ շատ բան գիտէ: Հ. Ի՞նչպէս կը գիտնայ.

Պ. Զգիտաց բանը մօրը կը հարցընէ, կամ մայրը տղուն կը զրուցէ, ան ալ միաքը կը պահէ մօրը ըսածը. վերջը ուրիշ մարդիկներէ ալ (որ Վարպետ կ'ըսուին) անանկ բաներ կը սորվի. և ասով կ'ըլլայ իմաստուն:

Հ. Շատ բան կայ գիտնալիք.

Պ. Խիստ շատ բան կայ:

Հ. Ո՞րն է ամենէն մեծը ու հարկաւոր.

Պ. Զաստուած ճանչնալը:

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Ինչո՞ւ կատուները արեւուն մէջ աշուրնին գոյ կը քալեն.

— Վասն զի իրենց աշքին բիրը խոշոր ըլլալով

շատ լուսոյ ճառագայթ կ'ընդունի, որ աչքը կը խայթեն. ուստի այս անհանգստութենէս ազատ մալու համար, բնականապէս լուսաւորութեան մէջ աշուրնին կը գոյեն:

ՏՕՄԱՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Աւարտուի թուական. Անցեալ թերթին մէջ իմցուցիկ հայոց թուականը, և անոր նորոգու. թիւնը 532 տարի վերջը՝ Սարկաւագ Վարդապէտ. տին ձեռք. աս 532 տարին մէկ շրջան մըն է որ դրաւ էաս Ազգքսանդրացին մեր առմարդին հաստատուած ասենները, որով տօները կը կարգաւորէն. Սարկաւագ Վարդապէտէն վերջը առաջն անդամ լըլնցու 1615ին: Ան ատեն Ազարիա անունով ջուղայեցի մը՝ նոր կարգաւորութիւնը բրաւ տումարի՝ Պարսկաստանի կողմի հայերուն համար. տարեոյն սկիզբն դրաւ գալնան հասարակածին մարտի 21 (ըստ հին տօմարի), և առաջին օր սեպեց Ծամս ամսոյն, որ է առաջին ամիս իր տումարին. ուստի 1616էն սկսաւ երրորդ շրջան հինգհարիւրեկի. (այսպէս կ'ըսուի 532 տարուան շրջանը) անոր հետ ալ նոր թուական մը, որ կ'ըսուի Փուր կամ Աւարտուի: Ազարիայի տարին նահանջընելով ասպետուիս կը մնայ: Ահա աս է Տօմարին մէջ նշանակուած Ազարիային տարեմուտը. որ այս տարի մտաւ իր 234 տարին. իր ամիսներուն անուանին ալ տօմարին վերջի երեսը կը գտնես:

ԿԵՐՏՍԵՒԻԿ ԶԱԽԵՑ

Գ. ԱԹԱՆԱԾ մայէ Պէ պէ, և եղըն Մոյ մոյ, Գորացն կռա կռա կարգայ, ագուաւըն կռոյ կռոյ. Վառեկն ասէ բի բի, կըկուն կու կու կու, Ղարիս կռնկան ով չըգիտեր ըզկռու կռու. Մուկըն ծի ծի, կատուն մլաւէ Մնեաւ մնեաւ, Ճուի ճուի ճըպուռն, յոյտնի է շանըն չափ հաւֆ: Տիրացունայց ճառերն ըզ ըզ ըսկսանին Եւ քերդուածներըն վերջանան ին ին:

Հ ԱՆ Ե ԼՈՒԿ

ԵԿԵԿ զարմանք մը լըսեցէք. Թիւ է ու չէ, նա զրոյ ալ չէ. Իրմէն իրեն չափ վերցուցէք. Դարձեալ իրմէն բան պակսած չէ:

ՄԱՐՏԻ ՀԱՆԵԼՈՒԿՆ էր ԶՐԱՀ (Սիւնի, Զլլու):